



ՀԱՂՈՐԴԱԿՈՒԹԵԱՆՅՆ ՆՈՐ ՄՂԱՐՇ

Հաղորդակցության միջոցներու նախարարի պաշտոնակատար ճորի Զըրմ ահազանգեց, որ իրենք ու յետ կառույցի պիտի ստիպուին վերստին վերատեսուծեան են-



թարկել հաղորդակցության ծառայություններուն սակագինը, եթե պետութիւնը չմիջամտէ ու կանխիկ գումարներով չզօրակցի հաղորդակցության ոլորտին: Զըրմ յիշեցուց, որ իրենք սակագինը փոխեցին երբ ամերիկեան տուլարին փոխարժէքը տակաւին 20 հազար լիրայի շուրջ էր, իսկ այժմ կրկնապատուած է եւ մօտեցած է 40-ի, ուստի անհրաժեշտ են յաւելեալ միջոցներ՝ յառաջացած ելեմտական բացը փակելու համար: Զըրմ նաեւ լիբանանցի արդիւնաբերողներուն եւ ընկերութիւններուն խորհուրդ տուաւ օգտուիլ բարգաւաճումի հնդկական օրինակէն՝ զարգացնելու համար տեղական տնտեսութիւնը:

ՂԱՏԱԿԱԿԱՆ ԱՌՈՒՆԻ ՆԿԱՏԱՍԲ ԲՈՂՈՔ

Խորհրդարանի նախագահ Նեպիի Պըրրիի Վճռաբեկ ատենի ընդհանուր դատախազ Ղաւսան Օուէյտաթի մօտ



բողոք ներկայացուցած է Լեռնալիբանանի Վերաքննիչ ատենի ընդհանուր դատախազ Ղաւսան Աուիի նկատմամբ, պահանջելով սահմանել վարչական անհրաժեշտ պաժամիջոցները: Դատախազ Աուի նախապէս ընկերային հաղորդակցության էջերուն վրայ հրապարակած էր ցանկ մը լիբանանցի պատասխանատուներու, որոնք իր խօսքով ունին ամերիկացիներուն հրահանգով սառած դրամատուային հաշիւներ Չուիցերիոյ մէջ, եւ չեն կրնար նոյնիսկ մէկ տուլար հանել այդ հաշիւներէն: Աուի նշեալ անձնաւորութիւններէն պահանջած էր յանուն թափանցիկութեան բացայայտել իրենց հաշիւները: Ցանկին մէջ կազմեցին խորհրդարանի նախագահ Նեպիի Պըրրիին, վարչապետի պաշտօնակատար Նեժիպ Միքաթին, նախկին վարչապետներ Ֆուատ Սիւիորան եւ Սաատ Յարիրին, ինչպէս նաեւ Միշէլ Մըրըրը, Թահա Միքաթին, Ուալիտ Ճոմպլաթը, Միշէլ Սլէյմանը, Ռիատ Սալամէն, Ռանտա Պըրրին եւ ուրիշներ:

ՀԱՂՈՐԴԱԿՑԻՆ ՍՈՒՐԻՈՅ ՀԵՏ

Խորհրդարանի փոխնախագահ Էլիաս Պու Սաապ շեշտեց, որ Լիբանանի կառավարութիւնը պետք է ուղղակի-



օրէն եւ առանց ամօթի հաղորդակցի Սուրիոյ կառավարութեան հետ՝ ընկերակցելու համար սահմանագծումի թղթածրարը, առանց այս հարցին առնչելու քաղաքական տարածաշրջանային զարգացումները: Պու Սաապի խօսքով, յաջորդ կառավարութեան պարտականութիւններէն մէկն է Սուրիոյ կառավարութեան հետ հաղորդակցիլը:

ԲԶԻԶՆԵՐՈՒ ԲԱՅԱՅԱՅՏՈՒՄ

Ներքին ապահովութեան ուժերու ընդհանուր տնօրէնութիւնը հաղորդեց, որ ահաբեկչական բռնիքներու եւ կազմակերպութիւններու հետապնդումի աշխատանքներուն

(Շար.ը տեսնել 4րդ էջ)

ՑԵՂԱՄՂԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեկլարեան ահազանգեց, թէ Ատրպէյճան կը շարունակէ եւ պիտի շարունակէ հայ ժողովուրդին նկատմամբ ցեղասպանութեան եւ ատելութեան քաղաքականութիւնը: 44-օրեայ պատերազմի աւարտի երկ-



րորդ ամեակին առթիւ իր կատարած գրառումին մէջ Բեկլարեան նշեց, որ Ստեփանակերտը վիրաւոր եւ դատարկուած էր, սակայն Արցախը վերածնաւ բոլորին ջանքերով: «Բայց մենք տակաւին երկար եւ դժուար ճանապարհ ունինք անցնելու, որպէսզի պահպանենք, զարգացնենք եւ հզօրացնենք մեր հայրենիքը», շեշտեց պետական նախարարի խորհրդականը:

ԿԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ



րինա Զալիւրանտ անհրաժեշտ համարեց արդար խաղաղութեան համաձայնագրի մը կնքումը, որ կ'երաշխարհէ Արցախի ժողովուրդին իրաւունքներն ու անվտանգութիւնը:

ԻՍՐԱԵԼԻ ԱՏՐՊԵՅՃԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ

Իսրայէլի հաղորդակցութեան հարցերու նախկին նախարար Արապ Զարա յայտնեց, որ Իսրայէլ պետք է աջակցի իր դաշնակիցներուն՝ Ներառեալ Ատրպէյճանին՝ Իրանի դէմ պայքարին մէջ: «Իրանի հետ ընդհանուր սահման ունենալով, ատրպէյճանցիները քաջատեղեակ են Իրանէն եկող սպառնալիքին եւ հիանալի տեղեկութիւններ ունին անոր չարամիտ եւ ծայրայեղական գործունեութեան մասին», ըսաւ իսրայէլացի նախկին նախարարը: Անոր հա-



տն քաղաքի ուղրանական ղեկավարութիւնը յայտարարեց, որ ռուսական դրօշները անհետացած են քաղաքի վարչական այն կառոյցներէն ու հաստատութիւններէն, որոնք ինկած էին ռուսերու վերահսկողութեան տակ:

ՆԱԽԱՍՊԵՍ, ՈւՂՂՐԱՆԻՈՅ ՄԵՋ ՌՈՍԱԿԱՆ ԳՐԹՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Մասնակցող ուժերու հրամանատար զօրավար Սերկէյ Սորոկին յայտարարած էր, թէ իրենք «շարունակած են յարձակողական գործողութիւնները ուղրանական զանազան ճակատներու վրայ, ընդհանուր առմամբ կառույցները ռազմական գործողութիւններու տարածաշրջանը»: Ըստ ռուս հրամանատարին, ուղրանական ուժերը կը շարունակեն հակայաճակումի փորձերը, որոնք իսկոյն կը ջախջախուին:



Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն իր կարգին խոստացաւ անհրաժեշտութեան պարագային պաշտպանել Եւրոպայի ծախ ճակատը: Ըստ Մաքրոնի, ՆԱԹՕ-ի մէջ իտեալական դաշնակից համարորոլ ֆրանսան կը ձգտի Իրալիոյ հետ յարաբերութիւններու յաւելեալ խորացումի:

(Շար.ը տեսնել 4րդ էջ)

Ռուսիոյ Արտաքին գործերու նախարարութեան բանբեր Մարիա Զախարովա մեկնաբանեց Արցախի մէջ ռուս խաղաղապահներու հասցէին Ատրպէյճանի կողմէ յարձակումները: Ան ապակառուցողական որակեց նշեալ ընթացքը եւ յիշեցուց, որ խաղաղապահներուն պարտականութիւնն է ապահովել իրավիճակի կայունութիւնը: Զախարովա նաեւ շեշտեց, որ Մոսկուա սերտօրէն կը համակարգէ դրութիւնը Երեւանի եւ Պաքոյի հետ՝ նախապատրաստելով համապարփակ խաղաղութեան պայմանագիր մը: «Ռուսիա կը նպաստէ հայ-ատրպէյճանական յարաբերութիւններու համալիր կարգաւորումին», ըսաւ ռուս բանբերը:

Իսկ Հարաւային Կովկասի հետ Եւրոխորհրդարանի յարաբերութիւններու պատուիրակութեան ղեկավար Մա-



րինա Զալիւրանտ անհրաժեշտ համարեց արդար խաղաղութեան համաձայնագրի մը կնքումը, որ կ'երաշխարհէ Արցախի ժողովուրդին իրաւունքներն ու անվտանգութիւնը:


ՈՂԱՅԻՆ ՀԱՐՈՒԱԾ ՍՈՒՐԻԱ-ԻՐԱՔ ՍԱՅՄԱՆԻՆ

Իրանի հեռատեսիլի կայանը երկէ հաղորդեց, որ անօդաչու թռչող սարք մը Սուրիոյ սահմանային Ալպուջա-մալ շրջանին մէջ թիրախաւորած է Իրանէն Լիբանան վառելանիւթ փոխադրող իրաքեան բեռնակառքեր, առանց

(Շար.ը տեսնել 4րդ էջ)

ՈՒՔՐԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Ռուսիոյ պաշտպանութեան նախարար Սերկէյ Շոյկու ռուսական ուժերուն հրահանգեց նահանջել Ուղրանիոյ



ԳՈՆԿՐԵՍԻ ԾԱԿԱՏԱԳԻՐԸ ԱՆՈՐՈՇ



Սինցէ երկէ գիշեր, ամերիկեան գոնկրեսի ճակատագիրը կը մնար անորոշ՝ մասնակի ընտրութիւններու նախնական արդիւնքի բացայայտումէն ետք, որ չբացայայտեց որեւէ պալատի յստակ մեծամասնութեան տեր կուսակցութիւնը: Սկիզբը կը կարծուէր, թէ Հանրապետականներու

(Շար.ը տեսնել 4րդ էջ)

ՀՀ ՆԱԽԱԳԱՆԸ ԿԱՐԵՒՐՈՍԵ Ե ԶԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՄՏՐԻՈՅ ՄԷՋ ՄԻՄԵԱՆՅ՝ ՄՇՏԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒ ՀԻՄՆՈՒՄԸ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային ուխտի կողմերու 27-րդ համաժողովի ժրիրն մէջ հանդիպում ունեցած է Աւստրիոյ Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանտր Վան տեր Պելլենի հետ:



Ողջունելով աստրիացի պաշտօնակիցը, նախագահ Խաչատրյանը ընդգծած է, որ Աւստրիոյ եւ Հայաստանի միջեւ ձեւաւորուած է քաղաքական երկխօսութեան գնահատելի աստիճան, որ լաւագոյն նախապայման է բազմոլորտ գործընկերութեան զարգացման համար:

Հանրապետության նախագահը կարեւորած է Աւստրիոյ ջանքերը եւ պատրաստակամութիւնը՝ աջակցելու տարածաշրջանին մէջ խաղաղութեան հաստատման: Նախագահին խօսքով՝ քաղաքական երկխօսութիւնը երկկողմ օրակարգի կարելոր մասն է եւ Հայաստանը կը կարելորէ Աւստրիոյ հետ տարբեր մակարդակի շփումները եւ այս ժրիրն մէջ երկու երկիրներուն մէջ մշտական դիւանագիտական ներկայացուցչութիւններու հաստատման անհրաժեշտութիւնը:

Երկուստեք ընդգծուած է հակամարտութիւններու հնարաւորինս արագ կարգաւորման կարելորութիւնը եւ երկարատեւ ու կայուն խաղաղութեան հաստատումը:

ՀՀ ԵՒ ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՅՆԵՐԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԷՋ ՆԱԽԱՏԵՍՈՒՂ ՀԱՅԱՍՏԱՆ-ՅՈՒՆԱՍՏԱՆ-ԿԻՊՐՈՍ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ուխտի կողմերու 27-րդ համաժողովի ժրիրն մէջ հանդիպած է Կիպրոսի Հանրապետության նախագահ Լիքոս Անաստասիատիսի հետ:



Ողջունելով կիպրացի պաշտօնակիցը նախագահ Խաչատրյանը նշած է, որ երկու երկիրները միջազգային յարաբերութիւններուն միջեւ յարաբերութիւնները հիմնուած են ամուր պատմական, մշակութային եւ քաղաքակրթական կապերու վրայ, ինչ որ կ'ապահովէ միջպետական յարաբերութիւններու շարունակականութիւնը եւ անոնք ա'լ աւելի ընդլայնելու պատրաստակամութիւնը:

Երկու նախագահները գոհունակութեամբ արձանագրած են, որ երկու երկիրները միջազգային յարաբերութիւններուն մէջ առկայ խնդիրներուն շուրջ ունին համամասն մօտեցումներ, ինչպէս նաեւ միջազգային տարբեր հարթակներու մէջ սերտօրէն կը համագործակցին:

Քաղաքական ու ոլորտային համագործակցութիւնը աւելի խթանելու առումով կարելորուած է երկու երկիրներուն մէջ մշտական դիւանագիտական ներկայացուցչութիւններու հաստատման անհրաժեշտութիւնը:

Կողմերը կարեւորած են ընդհանուր արժեքներու, մշակոյթի եւ ժառանգութեան վրայ հիմնուած Հայաստան-Յունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցութիւնը, անդրադարձած են այդ ձեւաչափով Երեւանի մէջ նախատեսուած հանդիպման:

«ՅՈՒՄԱՆԱԲՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԻՄՆԱԹՎՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ ՍՓԻՌԵԵԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ ԱԼԻՔԸ ՍԿՍԵԼ Ե ՄԵԾԱՆԱԼ Ո՛ՒՐ Ե ԿԱՄՈՒՐԶԸ»

Օրեր առաջ Երեւանում անցկացուցեց Համաշխարհային հայկական առաջին գազաթանժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 45 պետութիւնից 600 մասնակից, այդ թւում՝ Ճոն արաբական երկրների Աստուածաշնչային ընկերութեան ընդհանուր քարտուղար, աստուածաբանութեան դոկտոր Հրայր ԸՎԵԸԵԱՆը: Ինչո՞ւ եւ ԵՊՐՈՍԻՆԻՑ Ե խարխուլել Հայաստան-Սփիւռք կապը, ի՞նչ դժգոհութիւններ ունեն սփիւռքահայերը ՀՀ իշխանութիւններից, որն Ե Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Չարեհ Սինանեանի բացթողումը՝ այս ամէնի շուրջ «Առաւօտը» գրուցեց պարոն ԸՎԵԸԵԱՆԻ հետ:

- Դուք առաջարկում էք վերաբացել Սփիւռքի նախարարութիւնը, ձեզ ինչո՞վ չի բաւարարում ներկայիս Սփիւռքի յանձնակատարի գործունեութիւնը, որովհետեւ ներկայիս իշխանութիւնը եզրակացրել է, որ ահռելի նախարարութիւն պահել սփիւռքի համար, ուռճացուած ծախս ու յաւելեալ գումարի կորուստ էր:

- Նախարարութիւնը անհրաժեշտութիւն է: Իմ գործը ռեժիմի հետ չէ, իմ մտահոգութիւնը դրուածքն է, պահանջներն են: Նախ, մի հատ աչք գցեք, տեսեք Հայաստանում ինչքան հայ է ապրում եւ դրսում ինչքան հայ կայ: Ինչպէս իրեական գաղութն է, մենք էլ իրեականի պէս մեծ սփիւռք ունենք: Այսօր հայկական սփիւռքը հաշուում է երեւի 7-8 միլիոն հայ, իսկ Հայաստանի մէջ՝ մօտ 3 միլիոն: Եթէ հայերի մեծ մասը դրսում են ապրում, նշանակում է, թէ կարողականութիւնները՝ նիւթական, տնտեսական, իմացական, մասնագիտական եւ այլն, դուրսն է: Մենք այսօր, անշուշտ, պիտի մտածենք հայկական իրականութեան մասին՝ իր ամբողջականութեան մէջ: Ես միշտ խօսել եմ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան մասին, դա է իմ տեսլականը եւ սրա մէջ իւրաքանչիւրն իր դերն ունի: Եթէ մեր կարողականութեան մեծ մասը դրսում է, սա կը նշանակի, որ որպէս պետական վարչամեքենայ, հայրենիքի մէջ առաջնահերթութիւնը պիտի տաս սփիւռքեան իրականութեանը: Այդ նախարարութիւնը, որ հիմնը ունի, բաւական լաւ գործ տարաւ: Ես առաջին իսկ օրից նախարարութեան հետ էի, համագործակցում էի, մինչեւ որ տեղ հասաւ, սկսեցինք իրար լաւ հասկանալ: Սկզբում մենք հայերէն էինք խօսում, բայց իրար չէինք հասկանում: Որպէս հայկական իրականութիւն՝ մեր ուժը փափուկ ուժի մէջ է, մենք ոչ կազ ունենք, ոչ նաւթ, ոչ պէտզիւ, ոչ հարստութիւն: Մեր ուժը մշակութային ու մասնագիտական մարդուժի մէջ է: Երբ այստեղ է քո ուժը, նշանակում է երկու բան ունես զարգացնելու, առաջինը՝ մշակոյթ, երկրորդը՝ սփիւռք: Երկուսն էլ փակուցին: Մշակոյթի նախարարութիւնն էլ փակուցեց, Սփիւռքինն էլ: Երբ որ քո ուժը դրանց մէջ էր, նշանակում է այդ երկու առաջնահերթութիւնները պետք է պահուէր: Գանք Սփիւռքին՝ ինչպէ՞ս պետք կամրջես, որ Սփիւռքը ներմուծես հայկական իրականութիւն: Ներմուծելը միայն ֆինանսական, տնտեսական չէ: Ժամանակն է եկել ու օրերը ցոյց են տալիս, որ միայն նիւթական չէ, որ Սփիւռքից պիտի ներառես հայ իրականութեան մէջ: Գիտե՞ք Սփիւռքում ինչքան մտաւոր ուժ կայ, ինչ մասնագիտական ուժ կայ: Եթէ այդ ուժը ներմուծես հայկական իրականութեան մէջ, գիտե՞ք ինչ կը լինի: Մասնագիտական ուժերն էլ տարբեր են՝ քաղաքականից սկսած մինչեւ տնտեսական, մշակութային, օրէնսդրական: Ես շատ եմ ճամբորդել ու տեսել եմ այս սեռ ուժը: Երկրորդ՝ եւ Լիբանանում եմ ծնուել, կը նշանակի, որ ես հայ եմ, բայց միեւնոյն ժամանակ՝ լիբանանցի: Սա իր առաւելութիւնն էլ ունի, անպատեհութիւնն էլ ունի: Անպատեհութիւնն այն է, որ մենք պիտի պայքարենք, որ հայ մնանք: Բայց իր առաւելութիւնն այն է, որ ես, որ ծնուել ու մեծացել եմ Լիբանանի մէջ, լիբանանեան մշակոյթը, փորձառութիւնն եմ նաեւ ներառել: Մի հատ մտածեք մեր սփիւռքեան գաղութների մէջ ծնուած եւ ապրած մեր հայորդիների մասին, որոնք հայ են, քով-քովի բերես ու ներմուծես հայկական իրականութիւն, սա ինչո՞ւ պետք է լաւ չանդրադառնայ: Իւրաքանչիւրը կը բերի իր ծնուած երկրի կարողականութիւնները, սա հարստութիւն է: Դրա համար Սփիւռքի նախարարութիւն ունենալը իր ամբողջ կազմով անհրաժեշտութիւն է:

Ես չեմ ուզում թերագնահատել յանձնակատարի արած աշխատանքները, ես հանդիպել եմ պարոն Սինանեանի հետ, խօսել եմ, գիտեմ, որ բաւականին լաւ մտքեր ունի, բայցեւայնպէս այս խոշոր պատկերը տեսնելով՝ մենք այսօր պետք ունենք շատ աւելի կազմակերպուած եւ ընդարձակ Սփիւռքի նախարարութեան:

- Հիմա ասում են՝ Սփիւռքի նախարարութիւնն ի՞նչ էր անում, ժամանակ առ ժամանակ համաժողովներ էր կազմակերպում, որտեղ հաւաքում էր սփիւռքահայերին, գալիս էին, մի բաժակ գինի էին խմում միասին, լուսանկարում եւ բարի ճանապարհի, դրանք հայրենիքին ոչինչ չէին տալիս, զուտ կենացներ, համաձայն էք գնահատականի հետ:

- Չէ, համաձայն չեմ: Երբ 91-ից Հայաստանում հիմնեցինք Աստուածաշնչեան ընկերութիւնների գրասենեակ, 91-ից մինչեւ 96-ի տարիներին ես յաճախ էի Հայաստանում գտնուում: 91-ին, երբ եկայ, հայրենիք էր, բայց չէի կարողանում հասկանալ, ոչ թէ արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի հարց էր, լեզուական խնդիր չէր, այո՞, բա՛նք կային, որ խորք էին մէջ, բայց դա չէր հարցը, անընդհատ կար, չէի կարողանում հասկանալ՝ մտածողութեան տարբերութիւններ կային, աշխատանքի հասկացողութեան: Ես պիտի փորձեի ընտելանալ հայրենիքի մշակութային գործօնների հետ, Հայաստանի իմ քոյրերիս ու եղբայրներիս կենցաղին, մտածողութեանը, որ կարողանայի այստեղ գործ անել:

Եթէ ես մնայի իմ սփիւռքեան աշխատանքային ոճով, կը փլուէր ամէն ինչ: Սփիւռքի նախարարութիւնը երբ ստեղծուեց, նոյն այս փուլերով անցաւ, չէինք հասկանում իրար, բայց ժամանակ անցաւ ու ոչ միայն տիկին նախարարին էր ժամանակ պետք, որ հասկանար: Տեղ եղաւ՝ շատ լաւ հասկացաւ: Ես հին ու սոր ռեժիմի, նախկին-ներկայի

մէջ չեմ ուզում մտնել, բայց տիկին նախարարի գործունեութիւնը, մանաւանդ վերջին շրջանում, լաւ էր: Այլ պաշտօնեաներն էլ սկսեցին լաւ հասկանալ մեզ, որովհետեւ յարաբերութիւններ էին ստեղծուել: Հայաստան-Սփիւռք այդ համաժողովները, որ մի քանի տարի եղան, մարդիկ ասում էին՝ սա թուրիսթական խումբ է, եկան, մի գաւաթ գինի կը խմեն, կը նկարուեն, կը գնան: Դա աւելի պնդացրեց Հայաստան-Սփիւռք եւ Սփիւռք-Սփիւռք յարաբերու-



թիւնները: Դուք կարծում էք, թէ Սփիւռքն իրար ճանաչում է: Ֆրանսահայը լիբանանահային ճանաչում է: Համաժողովները նաեւ առիթ էին, որ մենք՝ սփիւռքն էլ իրար հասկանանք, բաւական ճանապարհ կտրեցինք այս իմաստով: Դրա համար ես այդ քննադատութիւնը չեմ ընդունում: Մեր յարաբերութիւնները հատուապէս, բայց 2018-ին դարձեալ բաժանում սկսուեց, անընդհատ եղաւ:

- Կայ Սփիւռքի հանդէպ քննադատութիւն: Միշտ եղել է այդ քննարկումը, որ սփիւռքահայերի ներուժն օգտագործել է պէտք, պաշտօնների նշանակել, խորհրդարանում պալատ ստեղծել, ներգրաւել նրանց, բայց միշտ այդ տարբերակները մերժուել են, որովհետեւ յաղթել է այն տեսակետը, որ սփիւռքահայերն իրենց բարեկեցիկ կեանքի համար «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով թողել են հայրենիքը, հեռացել են, հիմա ինչո՞ւ պետք է մասնակցեն կառավարմանը: Գնացել էք, ուրեմն մի՛ խառնուէք մեր գործերին, թողեք մենք մեր իւրով տապակուենք: Այս մտածողութեան դեմ ունե՞ք հակադարձում:

- Սփիւռքը ինչի՞ արդիւնք է՝ արդիւնք է ցեղասպանութեան: Ես ինչո՞ւ Պոլսու ծնուցի, որովհետեւ մեծ հայրս տեղահանուեց: Իմ գերդաստանից 25 հոգի մահացած են: Հայրս մանուկ՝ 1 տարեկան էր, ես երրորդ սերունդն եմ ցեղասպանութեան: Անկախութիւնից յետոյ՝ 91-ին, երբ հայերը սկսեցին գալ, նոր պիտակներ տուցին Սփիւռքին: Երբ նմանօինակ քննադատութիւններ են անում հայրենիքից, պետք է քննադատողները նախ մտածեն, թէ ում ուղղեմ դա՝ նրանց, որոնք վերջէ՛րս են դուրս եկել Հայաստանից՝ տնտեսական կամ այլ պատճառներով, թէ՛ դասական սփիւռքին, որը խոշոր տոկոսն է կազմում: Չի կարելի ասել, թէ այս սփիւռքահայերը հանգիստ նստած իրենց կեանքն են վայելում: Այնտեղ են, քանի որ տեղահանուել են: Երկրորդ՝ ո՞վ ասաց, որ Սփիւռքում կեանքը հանգիստ ու հեշտ է: Ես ապրեցի Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1975-ին 18 տարեկան պատանի էի, ես իմ մարդը երիտասարդական տարիներն ապրեցի պատերազմի արիւնքի մէջ ու մինչ օրս էլ տակաւին Լիբանանի հարցերը չուժուցեցին: Ուրեմն ի՞նչ է սփիւռքեան մեր կեանքը: Սրանով հանդերձ Սփիւռքը ապրում է հայրենիքով, Սփիւռքը միշտ ուզում է հայրենիքի հետ լինել, հայրենիքի կողքին, որովհետեւ հայրենիքի տեսլականն է իրեն ապրեցնում: Հայաստանում պետք է զգաստութեան գայ, որովհետեւ միայն ինքը իրենով չի, Սփիւռքում քոյրեր ու եղբայրներ ունի, որոնք իրենով են ապրում ու արմատանում:

Գիտե՞ք ինչքան հայ երիտասարդներ, որոնք հայերէն գրել-կարդալ էլ չգիտեն, Հայաստանով իրենց ինքնութիւնը գտան: Այս բոլորը անշուշտ պիտի ներմուծենք հայրենիքի մէջ, ինչո՞ւ պիտի դա չանենք, մանաւանդ այս օրերին, երբ հասկացանք, թէ մենք ինչքան պետք ունենք իրար:

- Դուք խօսեցիք 2018-ից յետոյ նոր իշխանութիւնների օրոք Սփիւռքի եւ Հայրենիքի միջեւ կապի խզման, քրքածանի մասին: Ընդդիմութիւնը քննադատում է, որ իշխանութիւնները Սփիւռքի մեր ազգային կառոյցները կազմալուծել են, փորձել են սորերը ստեղծել, ձայնողել են, այսինքն, քանդել են այն, ինչ ունէինք ու չկայ դրա փոխարէն նորը: Դուք դրա պակասատեք եղե՞լ էք, իսկապէ՞ս Սփիւռքում նման գործողութիւններ են սկսուել:

BOGHOS OPTIC
 Autoroute Jdeideh,
 Tel.: 01-870016

Չրուցեց՝
ՀՈՒԹՈՒՄԵ ԸՆԴԵՃԵԱՆ
 «Առաւօտ» օրաթերթ
 05.11.2022
 (Ծառ.ը տեսնել 3րդ էջ)

ԱՐԱՐԱԴ ԳԼԿԻՆ

ԱՆՂԼԻՈՅ ԼԻԿԱՅԻ ԲԱԺԱԿԻ 1/16-ՐԴ ԱՄՐՏԱԿԱՆ ՊՐԵՆՔԵՐՏ ԶՐԱԺԵՇՏ ՏՈՒՄ

Տեղի ունեցան Անգլիոյ ֆուտբոլի Լիգայի բաժակի վերջին 32 խումբերու կամ Գ. հանգրուանի մրցումները: Այս մրցաշարի օրէնքով, երբ մրցումի հիմնական ժամանակը ավարտի հաւասարութեամբ, առանց երկարածուցի կը դիմուի տուգանային հարուածներու: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

- ԱՖՍ Պորսմըթ (Ա.) - Էվըրթըն (Ա.) 4-1
- Պրենթֆըրտ (Ա.) - Ճիլինկիէմ (Դ.) 1-1 տուգ. 5-6
- Լէյսթըր Սիթի (Ա.) - Նիւփորթ Զաուսթի (Դ.) 3-0

ՄՊԱՆԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 14-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄԱՆ ՊԱՐՍԵԼՈՆԱ ԵՒ ԱԹԵԹԻՔ ԶԱՐԹԱԿԱՆ

Սպանիոյ ֆուտբոլի ախոյեանութեան 14-րդ հանգրուանին, առաջատար «Պարսելոնա»-ն իր դաշտէն դուրս մրցեցաւ 5-րդ դիրքը գրաւող Փանփլոնայի «Օսասունա»-ին դէմ ու արձանագրեց իր յաղթանակը: Մրցումի 6-րդ վայրկեանին, պաշտպան Տաւիտ կարսիա յառաջ տարաւ «Օսասունա»-ն, կիսապաշտպան Ռուպէն Կարսիայի փոխանցումով: Մրցումի 31-րդ վայրկեանին, «Պարսելոնա»-ի լեռնարկող Լեվանտովսի ստացաւ իր երկրորդ դէղին քարտը: Սակայն կիսապաշտպան Փետրի՝ 48-րդ եւ փոխարինող պրազիլցի յարձակող Ռաֆինիա՝ 85-րդ վայրկեաններուն հաշիւը դարձուցին 1-2, հոլանտացի կիսապաշտպան Ֆրանք Տէ Եոնկի մէկ փոխանցումով: 7-րդ դիրքը գրաւող «Աթլետիք Գիլպասո»-ն իր դաշտին վրայ յաղթեց 10-րդ դիրքը գրաւող «Ռէալ Վալատոլիտ»-ին, յարձակող Կորքա Կուրուզեթայի՝ 18-րդ, 51-րդ եւ պաշտպան Տանի Վիվիանի՝ 78-րդ վայրկեաններուն նշանակած կոլերով, Միկել Վեսկայի եւ Մուսիէի փոխանցումներով: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.



- Էլչէ - Ժիրոնա 1-2
- Աթլետիք Գիլպասո - Ռէալ Վալատոլիտ 3-0
- Օսասունա - Պարսելոնա 1-2

ԳԵՐԱՆՆԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 13-ՐԴ ԵՒ 14-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄԱՆ ՊԱՅՆՆԵՐՆԵՐԻ ԳՐԱԿԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐԸ

Գերմանիոյ ֆուտբոլի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի հետաքրքրական մրցումի մը ընթացքին, 14-րդ դիրքը գրաւող «Պայեր Լեվերքուզըն»-ը իր դաշտին վրայ մրցեցաւ առաջատար «Իւնիոն Պերլին»-ի դէմ ու յաղթանակ տարաւ: Այս «Իւնիոն»-ի 3-րդ պարտութիւնն էր ու



խումբը նահանջեց 3-րդ դիրք: Իսկ Սարգիս Ադամեանի մաս կազմած 10-րդ դիրքը գրաւող «Զեյլն»-ը իր դաշտէն դուրս գիշեցաւ 3-րդ դիրքը գրաւող «Ֆրայպուրկ»-ին ու նահանջեց 12-րդ դիրք: Ադամեան դաշտ մտաւ 62-րդ վայրկեանին: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

- Պայեր Լեվերքուզըն - Իւնիոն Պերլին 5-0
- Ֆրայպուրկ - ՖՍ Զեյլն 2-0
- Դասաւորում. 1) Պայերն Ս. 28 կէտ 41-12, 2) Ֆրայպուրկ 27 կէտ 20-13, 3) Իւնիոն Պերլին 26 կէտ 21-14, 4) Պորուսիա Տ. 25 կէտ 23-15, 12) Զեյլն 17 կէտ 20-25
- Իսկ շաբթուան ընթացքին սկսած ախոյեանութեան 14-րդ հանգրուանի առաջին մրցումներուն արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
- Վոլֆսպուրկ - Պորուսիա Տորթմունտ 2-0
- Պայերն Միւնխի - Վերտեր Պրեմըն 6-1
- ՎՖԼ Պոխում - Պոր. Մեյնընկլաուսպայի 2-1

Առաջատար «Պայերն Միւնխի» իր դաշտին վրայ յաղթեց 7-րդ դիրքը գրաւող «Վերտեր Պրեմըն»-ին: Միւնխիա՝ 6-րդ, Վապպի՝ 22-րդ, 28-րդ, 82-րդ, Կորեցա՝ 26-րդ եւ Թէլ՝ 84-րդ վայրկեաններուն նշանակեցին խումբին կոլերը, Զիմիչի՝ մէկ, Սանելի՝ մէկ եւ Մագաուրիի՝ երկու փոխանցումներով: 10-րդ վայրկեանին, Եունկ նշանակեց «Վերտեր Պրեմըն»-ի միակ կոլը, Վերզըրի փոխանցումով:

ԱՅՍՕՐՈՒԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒ ՅԱՅՏԱԳԻՐ

- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՎԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ**
 14:00 Փանամա (43) - Սեւտ. Արաբիա (60)
 18:00 Իրան (20) - Նիքարակուա (142)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 16-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 11:00 Ալաշկերտ (2) - Ուրարտու (1)
 14:00 Արարատ-Արմենիա (3) - Փիւնիկ (4)
- ԱՆՂԼԻՈՅ ԼԻԿԱՅԻ ԲԱԺԱԿԻ 1/16-ՐԴ ԱՄՐՏԱԿԱՆ ՄՊԱՆԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 14-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 22:00 Մանչեսթըր Եուն. (5) - Ասթըն Վիլլա (13)
- ՄՊԱՆԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 14-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 20:00 Ռայո Վալեքանո (8) - Սելթա Վիլա (18)
 21:00 Վալենսիա (11) - Ռէալ Պեթիս (5)
 22:30 Ռէալ Մատրիտ (2) - Զատիզ (19)
- ԻՏԱԼԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 14-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 19:30 Վերոնա (20) - Եուվերթիս (5)
 21:45 Լազիո Ռոմա (3) - Մոնզա (15)
- ՓՈՐՌՈՒԿԱԼԻ ԲԱԺԱԿԻ 1/16-ՐԴ ԱՄՐՏԱԿԱՆ ՀՈԼԱՆՏԱՅԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 12-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 21:00 Ֆլեյմնրտ Ռոթթը. (3) - Զամպուր Լիուվարտըն (17)
- ՊԵՆԻՔԵՐՏ ԲԱԺԱԿԻ 1/16-ՐԴ ԱՄՐՏԱԿԱՆ**
 21:00 ՍԷ Պեվըրէ (Բ.) - Անվեր (Ա.)
 21:45 Լիերս (Բ.) - Անտըրլէխթ (Ա.)
- ԿԻՊՐՈՍԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 11-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 19:00 Փաֆոս (1) - Անորթոզիս Ֆամակ. (7)
- ՊՐԱՉԻԼԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 37-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 00:00 Պոթաֆոլիո (10) - Սանթոս (12)
- ՊԱՔԵԹՊՈՒԼԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ ԱՍԻՈՅ 7-ՐԴ ԳՆԱԳՐ.**
 19:00 Սեւտ.Արաբիա (5) - Յոկաստան (6)
 19:00 Յորդանան (4) - Ֆիլիպին (3)
 22:00 Լիբանան (2) - Նոր Զելանտա (1)
- ՊԱՔԵԹՊՈՒԼԻ ԵՆ.ՊԻ.ԷՅ.Ի ԱՆՈՅՏԱՆՈՒԹԻՆ**
 02:30 Աթլանթա Յոքս (4) - Ֆիլատելֆիա 76րդ (10)
- ՊԱՔԵԹՊՈՒԼԻ ԵՆՈՐՈՒԿԻ 7-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄ**
 19:00 Ֆեներպահչէ (1) - Յրվենա Չվեզտա (18)
 20:45 Ռէալ Մատրիտ (9) - Անատոլու Էֆէս (14)
 21:00 Օլիմպիաքոս Փիրէոս (4) - Փարթիզան Պելկրատ (7)
 21:00 Մաքապի ԹՄ (6) - Պարսելոնա (5)
 22:00 Լիոն Վիլտորպան (13) - Ժալկիրիս Զաուսա (12)
- ԹԵՆԻՍԻ ԿՆԵՐՈՒ ԽՄԲԱՅԻՆ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ**
 12:00-Էն սկսեալ, «beinsports» կայանէն

ԹԵՆԻՍ ՓԱՐԻՉԻ ՄԱՍՔԵՐՉԻ ՄՐՑԱՇԱՐՔ ՌՈՒՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզի մարզադաշտերուն վրայ աւարտեցան տղոց թենիսի մասթըրզի մրցաշարի մրցումները: Ստորեւ տեսնել աւարտական հանգրուանին արձանագրուած արդիւնքը.



Յ. Ռուն - Ն. Ճոքովիչ (6) 3-6, 6-3, 7-5
Դանիացի չղասուած մարզիկ Յոլկըր Ռուն յաղթեց Աշխարհի թիւ 6 դասուած սերպ Նովաք Ճոքովիչին երեք սեթով ու շահեցաւ մասթըրզի իր առաջին տիտղոսը:

ՑԵՂԱՄՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՆՐՈՒՆԿՆԿՈՒԹԻՒՆ

(Ծարումակուած Ա. Էջէն)

մածայն, Ատրպէյճան կրնայ վճռական աջակցութիւն ցուցաբերել Իրանի մէջ ընթացող բողոքի շարժումներուն՝ վերահաստատելով, որ Ատրպէյճան Իսրայէլի դաշնակիցն է: Արցախի արտաքին գործերու նախարար Դաւիթ Պապայեան այս հարցով շեշտեց, որ Պաքուի մէջ չեն թաքցներ, որ Ատրպէյճանի եւ Թուրքիոյ նպատակներէն մէկն է Իրանի մասնատումը:

ՓՈՒԹԻՆ ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՉ

Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին երէկ հեռաձայնային հաղորդակցութիւն մը ունեցաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, այնպէս ինչպէս հաղորդուեցաւ Հայաստանի կառավարութեան մամուլի ծառայութենէն: Զրուցակիցները քննարկած են Նոյեմբեր 23-ին Երեւանի մէջ կայանալիք Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ երկիրներու ղեկավարներու զագաթաժողովին եւ Փութինի Հայաստան կատարելիք այցելութեան օրակարգին վերաբերող հարցեր: Փաշինեան Ռուսիոյ նախագահին հետ արժարժեց Սոչիի մէջ վերջերս Ատրպէյճանի նախագահին հետ կայացած եռակողմանի հանդիպումէն ետք տեղի ունեցած իրադաճութիւնները՝ ներառեալ մարդասիրական հարցերուն վերաբերեալ կայացած պայմանաւորութիւններու կատարումի ընթացքը:



ԵՐԵՎԱՆԻ ԶԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՈՒՐՉ 50 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՅՈՒՅԱԾ Է «ՓԱԿ ՇՈՒԿԱՅ»ԻՆ ԴԻՄԱՅԻ ԱՏՈՐԳԵՏՆԵԱՅ ԱՆՅՈՒՄԸ ՀԻՄՆԱՆՈՐՈՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեւանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի շուրջ 50 միլիոն դրամ յատկացուած է «Փակ շուկայ»-ին դիմացի ստորգետնեայ հետիոտնային անցումը հիմնաւորողներու համար:



Շինարարական աշխատանքներուն ընթացքին ծախսեցաւ է ոլորտը համակարգող Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Արմենեանը: Համայնքը այսօր կը դիտարկէ նաեւ Յակոբ Պարոնեան-Գրիգոր Լուսաւորիչ փողոցներու ստորգետնեայ հետիոտնային անցման նորոգման խնդիրը:

ՀԱՂՈՐԴԱԿՈՒԹԵԱՆՅՆ ՆՈՐ ՄՐԱՎ

(Ծարումակուած Ա. Էջէն)

Ժրիին մէջ, 2022-ի Յուլիսէն Հոկտեմբեր տեղի ունեցած են կանխարգելիչ դիպուկ եւ յատուկ գործողութիւններ, որոնց շնորհիւ կարելի եղած է ճշդել ու բացայայտել ահաբեկչական 8 քիչներու անդամներ, որոնք մասնաւորաբար առնչուած են «Իսլամական Պետութիւն» կազմակերպութեան հետ: Լիբանանեան զանազան շրջաններու մէջ կատարուած է հետապնդումներուն շնորհիւ կարելի եղած է ձեռք բերել շարք մը կասկածելի անձեր: Նախնական հարցաքննութիւններուն ընթացքին անոնք խոստովանած են ահաբեկչական գործողութիւններու ձեռնարկելու մասին:



ԶԱՐԻՂԱՅԻՆ ՄՏԱՅՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Մինչ քարիւղի տակառին սակագինը կը մօտեայ հարիւր ամերիկեան տոլարի, Ռուսիայի միջազգային գործակալութիւնը ահազանգեց քարիւղի սակագինի շարունակական մազցումէն, որ կրնայ իսկական վտանգ սպառնալ համաշխարհային տնտեսութեան: Իսկ Մեծ տակառի Արաբիոյ ուժանիւթ նախարարը պնդեց, որ «աշխարհը Նոյնիսկ երկու շաբաթ չի կրնար գոյատեւել առանց սեւտական քարիւղային արտահանումներուն»:

ՕՂԱՅԻՆ ՀԱՐՈՒՄԸ ՍՈՒՐԻԱ-ԻՐԱՔ ՍԱՀՄԱՆԻՆ

(Ծարումակուած Ա. Էջէն)

Կուսակցութիւնը պիտի տիրանայ ծերակոյտի մեծամասնութեան, սակայն Փենսիլվանիա նահանգին մէջ ժողովրդավարական Ֆէթըրմանի յաղթանակը եւ հակահայ թեւեւեւ Մեհմեթ Օզի պարտութիւնը բացառեցին հանրապետականներու յաջողութիւնը: Նահանգին մէջ, հետեւաբար կասկածի տակ դրին մեծամասնութեան ինքնութիւնը ծերակոյտին մէջ: Ճորճիա նահանգի ընտրական պայքարը պիտի շարունակուի 6 Դեկտեմբերին, ըստ «CNN»-ի կանխատեսումներուն: Մինչեւ գիշեր նաեւ յստակ չէր Ներկայացուցիչներու պալատին ճակատագիրը, նկատի առնելով որ ժողովրդավարները յաջողած են կանխել հանրապետականներու վճռորոշ շարք մը յաղթանակներ:

info ARARAD DAILY NEWS

Սիրելի ընթերցող,
Տեղական, միջազգային, մշակութային, մարզական եւ այլ լուրեր բջջային հեռաձայնի վրայ հայերէնով ստանալու համար, անմիջապէս ներբեռնէ լիբանանեան առաջատար եւ անվճար «INFO 3» յաւելումը, որ հասանելի է Applestore-ի եւ Playstore-ի միջոցաւ:
Այսպիսով դուն հայերէնով եւ վայրկեանը վայրկեանին պիտի իմանաս օրուան վերջին զարգացումները:

ARARAD DAILY NEWSPAPER
 MANAGING DIRECTOR: ANI SARAFIAN
 Tel.-Fax: 01-565599 | P.O.Box: 175275 Mar Mikhael Beirut | Lebanon | www.araraddaily.com
 email: araradotarter1@gmail.com

ارارات جريدة سياسية يومية عربية | المجرة المسبوبة: اني صرافيان
 تصدر عن شركة مطبوعات والمطبوعات (م.م.)